

## ՄԻՍՏԻԿ ՍՊԱՍՈՒՄԸ

Ով իմ Ասուածս, ուր կը դատնամ ամժանիքն ձիգ համբորդութեան մ',  
Ուր ես իմ սիրս յոզնեցուցի, եւ ուսկից չեմ բերած ոչինչ,  
Բայց մի միայն ափառանեներ ըսերչ՝ փորձած ըլլալուս ծովն:

Ա՛լ կործանած է ըզգըլխանիս, ու վես սիզանիքս՝ մահացած,  
Տիեզերական ձանձրոյքն իմ մէջս ա՛լ իր պարապը կը պեղէ.  
Յոյսը, առանց կանգ առնելու, կ'անցնի կ'երայ դրանս առջևնին:

Տիւր, երբոր կը վերածնի, ինծի սոսկում կը ներընչէ.  
Գիշերը վրաս կը բաւալի, լեցում՝ առած զահանդանին.  
Կը բալեմ զոգ երազի մէջ, առանց ինչո՞ւն լոկ գիտնալու:

Ա՛խ, ո՞վ երկինք առաջնորդէ պիտի արդիօֆ իմ խորհուրդներս,  
Ո՞վ իմ հակասս նետ արելին ներթև պիտի զուարքացընէ.  
Ո՞վ մըղձկըւած լանջին կըրկին ազատութիւնն իր պիտի տայ:

Շաղիներով պըսակազարդ պիտի անցնին ողջ զարոնեներն.  
Յեսոյ նրակէզ ամառներն, յեսոյ առուները ծանրաբեռն.  
Յաջորդաբար պիտի անցնին, առանց սակայն բովելու սիրս.

Լըբուած, ամէն կողմերու վրայ՝ ոճակապով պարաւանդուած,  
Մեռելատիպ այս ափին վրայ, ուր ինկած եմ ախորական,  
Պիտի ոչինչ տեսնեմ, այլեւս, ամենուրէֆ, այլ բեկորներս:

Եկո՞ւր Ասուած իմ, լեցնել անելութիւնն այս ամայի:

\*

Կը խուզարկեմ քու դիտումներդ, ով Տէր, խորոնկ անձկութեամբ,  
Հարցընելով միշ ես ինծի թէ դուն զիս ո՞ւր կը տանիս,  
Աստանդական սաղարթին պէս, զոր կը հոսէ ռունչն հովին:

Բա՛քէ, երեմն երեմն ո՛րքան սոսկալի են համբորներդ.  
Ուպէսզի ա՛լ աւելի լաւ տիրես ինծի, նախանձէդ,  
Կոորտեցիր իմ հին բոլոր այն զօրափզ նեցուկներս...

Ես որ ընդ միշ կը սնանէի ազատակամ հմայքներով  
Անցայ ա՛յնան խիս փորձերէ, ձըմեռին չափ դրժնդակ,  
Որ սառեցաւ իմ ներսիդիս բանասեղծի նրայրս անզամ;

Ե նշ նորանոր տաճամբներ դեռ պիտի զբանես դուն, ի՞նչ սուր  
Պիտի արդիօֆ, ա՛խ, յօւստէ իմ մէջ նոզիս խայտագուարն.  
Ո՛վ բըռնակալ սէր, ոյր գորովն աղետաբեր է նոյնքան:

Զես կըրենար բնաւ դուն զիս անօւուց հաւասարել քու չափիդ.  
Դուն որ այն մէծ Սյալանուածն ես, ասուածային Ռւրացուածն,  
Եւ սակայն, տ' ս, ի՞նչպէս նեզի պէս, մարդիկ զիս կը ծաղրեն:

Շատեր էին որ սիրեցին զիս, բայց ոչ ո՛վ կայ արդ քովս.  
Խմասունները, անհանգիս, ինձի խէրիւ կը նային.  
Երբ կը պարզեմ զայս, այն ատեն կը ձաղիկն սիրս նեզնանեռվ:

Ու կը հաւտամ դեռ միայն քու դիտուններուդ յապաղած:

\*

Կը փափաքիմ հանգըստանալ բըլութերուն վըրայ սուրբ.  
Զի ընդ երկար ես բալեցի, ուղիներէն մարդկային.  
Քու բեւեկնի ծառերուդ մէջ առաջնորդէ՛, Տէր զիս, Տէր:

Արքան Գաւիր, յոզնած, զացեր էր փընտելու այն հացերն,  
Որոնիք, ուուր պահուած էին, Տապանակին քով ուխտին.  
Դուն միայն, ո՛վ Հաց կենդանի, կըրենաս մեր բաղցն ամոնել:

Ո՞հ, առաջուց հաւակուած մեղմ արքեցութիւնն երկնիքն,  
Արտազեղում հրանոսական, զալտագողի արտասում.  
Հոգեզմայլանի մահահանգոյն, տարփատենչանի լրոելեայն:

Սըրժի այնման մէծ պարզութիւնն, որ կըրենայինի խսկ ըսել  
Թէ մեր նոզին, աշխարհէ իր մեկուսացման մէջ, եղած  
Է նիշդ նըման այն բըռչունին, որ կ'երգէ խորն անտառին:

Անհաւասիկ, մեր մէջ, արդէն կը դողդղայ թեւ մ'անժանօր.  
Աննառելի Գեղեցկութիւնն մեզ կը բաւէ, ու երբեմն  
Մերկատեսիլ ձըմարտութեան վեն փայլակն ալ կը գըլէ:

Ա՛խ, Ասուած իմ, ո՛րքան նըզօր եւ բափանցանց է քու խօսդդ.  
Ո՛վ բաղց անդունդ, անձրս՝ հոզիս նեզի է լոկ ծարաւի.  
Փեսայ, ես միշտ պիտի ապրիմ քու օրէմիդի տակ հակած:

Տէր նախանձոս, քու նուիրական զիւերիդ մէջ ծածկէ զիս:

LOUIS DE CARDONNEL

Թրգմ. Բ. Ե. Դ.

